

ՅԱՐԱՋԱԲԱՆ

Կը հրատարակենք Ռ. Սեւովի (1885-1915) բժիշխան գիրքին՝ ՓՐՁՈՒԱԾ ԷԶԵՐ»ը, ու չենք խորհիր թէ ապաժամ ձեռնարկ մը կը կուտանենք:

Հեղինակ մըն է, որուն թէ գրական Եւ թէ ներքին անհատական աշխարհի, անսուլոր քայլացումով ապյուններ, սեւռումներ տուած է մեր գրականութեան: Բացարձակ դնահատանք մը չէ որ կը փռքանենք: անոր գրական առջանիքներուն: Բայց զժուար և զինք մօսեցնել իր սերունդնեն: իր կաղապարը ունեցող ուրիշ գրողի մը, որուն մէջ զինքնականի մը անհրաժեշտ ցամաքարիւնը, մարդկային ցաւերուն տազմապը, բանասիզմագիի մը բայցըութիւնը այնքան համերտիսուն իրաւ պատճանեին:

Ռ. Սեւակ գեղեցիկ մէկ նմոյն է հետզինետ ցանցառող ազնուական այն մարդոց որոնք նիւրին, գիտութեան, չոր օռելիներու կեխուեն իրենք զիւենք ձերքազատեր են մեր գրականութեան սկզբնական շրջանին, Եւ իբրև գիտուն, բժիշկ, մատենագետ, դասաւու ծառայեր են անոր, բոլորնաւու, սիրտբաց, ազնուական տայնութեամբ մը: Զարքօնքի Սերունդին մեծ դեմքերն են անոնք:

Ներկայ նատուիկը վկայութիւն մըն է այդ մարդեն, գիտունեն, բժիշկեն: Զայն կը կազմեն

վիպակներ՝ որոնց ընթեցումը կ'աւարտենի անդրագարձովը մեր մարդու արժանապատռութեան անաղաւտ պահուելուն՝ մեր իսկ կողմէ, մեր իսկ նիգով, կամքով, գիտակցութեամբ — որովհետեւ անոնք նոյն ատեն մեր մտքին կը պարզեն սայդ նշմարտութիւններ՝ գիտական, բնախօսական, կենսաբանական եւ հոգեբանական աժխարհներէ, որքան հանելի պարզութեամբ, նոյնքան ալ հասաւած ու մատչելի մատուցումով:

Ու կը խորհինք թէ այսօց եւս նուազած չէ անհրաժեշտութիւնը նման ձեռնարկներու ծառալումին: Քանի որ Երիտասարդութիւնն է ժողովուրդի մը կենսունակութեան անօք եւ ստեղծագործ կրակը: Ու Երիտասարդը ի՞նք պէտք է գիտնայ տարողութիւնը իր ներքին ուժերուն, գալունիքը՝ անօնց կարելի օգտագործումին, ինչպէս նույն հաւասարական ալ զատկումներուն, մասնաւոր ալ սպառումներուն . . . :

Տուած ըլլալու համար աշխարհը եւ ողբերգութիւնը այս վիպակներուն՝ կը դնենք աշխեղ, մեր ձեռքի տակ եղող, Յ. Օսականի «Պատմութիւն Արևոտնակայ Դրականութեան» անտիպ բայց տեղ տարքին Ռ. Սեւակի այս գործին մասին հասուած մը. —

« . . . Կը հետևի թէ վիպողը պիտի զբաղի նախասիրաբար բարոյական երկոյթներով որոնց զապանակները գրուած ըլլան ժանա հիւանդութիւններու

ակունքին։ Ձետոյ, կայ տակաւին գրագէտին ալ մոտացրութիւնը։ Այդ վիպակները գրուած են լրագրին համար։ Ունին օգտապաշտ զօրաւոր նկարագիր։ Անոնք գրողին խղճամութիւնը, փառասիրութիւնը։ Խուլ ու անորակելի։ Ճգուլւմները փորձի ենթարկելէ աւելի։ պայմանաւոր են զանգուածները լրւաւորելու առաջելութեամբ։ Ատեղծել բուռն սարուափմը, մանաւանդ այն քանի մը հիւանդութեանց հասցէին որոնք խուսափելի են մեծ մասով բայց որոնց դորժած աւելը կը հանդիսանայ ամէնէն ընդարձակը։ Մանչերու Դերկումանը որ դասակոն նիւթն ունի պատանիները զարնող բոլորովին ծրի, բռնի ճարուած հիւանդութիւնը։ Գեղեցիկ նմոյշ մըն է Սեւակի օգտապաշտ ձկուումներէն։ Նըշանակ, տիպարներ, տռամա հոս կը մնան իրենց իրաւունքներուն եւէրը, ու կը կառուցանեն վիպակը։ Ուրիշ չէ և եւ իսկ նրան է կոռանիլը, ուր ցուերուն ամէնէն երիտասարդը կը զարնէ, տարիներով գարանակալ սպասելէ վիրջ։ Իր ուսումը աւարտուծ ու հայրենիք վերազառնալու պատրաստուող համալսարանականը։ Հազիւ քանի մը դոյն, զարհուրանքի այդ հիւանդութիւնը թելազրելու համար անհրաժեշտ, սակայն։ Մնացածը հոգին է այդ երիտասարդին, անոր արեան աննահանչ ձայները։ Անոր ողբերգական քայլայումը։ Ձեմ պատմեր վիպակը, բայց կը զրկեալ ընթերցողը այդ քայլայումը մը այդ համար միայն։ Սեւակ իր խառնուածքին կը լուրջ կուտայ, երբ այդքան անընտկան պատրաստուած մը չի վարանիր իր տիրական եղանակին, շեշտին վերածել, որ պանուական մտադրութիւնն է ցաւը, գերախտութիւնը նուաճելու։ Այդ պատմուածքը ունի իրեն համար նիւթական ըրջանակ լոգանն ու թարիզը։ Մեծ քաղաքներու եսապաշտ ու տարութիւնը մեր ժողովուրդը կը պատկերէ մասն սիրուագ։ Ամսւանութիւնը, իր ամէնէն տաղտկալի ձեւկերպութիւններն իսկ պատրուակ են Սեւակի համար իսր ու իշտ լիտելու։ Ու ինչպէս որ Քայլայումին մէջ (Յ. Պարթևեան), արագ արագ քաղուած քանի մը գիծեր կը բաւեն ընդմիշտ մեր ներսը սկսենելու եթէ ոչ լման զասակարգեր, գէթ կը յաշողին մաքոց ան-

նոյնքան իրաւ սրտի մէջ մըն է «Փախտօն Հարսանիքի» վերնագրուած կնուքը։ Խովուերգական ու խուսանկի, ուր երկու սիրտերույաւիտենական հէ քեաթը կը նորոգուի այն քան ինքնատիպ քիւականութեամբ, և զոր կազմելու յօրինելու ատենն իր։ Սեւակ այն քան ամուր փորձութիւններու զիտցած է զիմազրել, այն աժան բանատեղութեանցնեան չարիքին որուն հեշտադին օպասն էր ըրած այն քան տարիներ, երգելու համար պարզ բան մը, այն քան աղմկսա, գայթակակութիւն գնութեանցնէ ամուր չարիքին որ սուդ բանատեղութեանցնէ այս անգամ, Պոլսեցիներուն մօտ այն քան ընտանի ու թանկ նոյն ատեն։ Սեւակ, մինչեւ ուկորներուն ծուծը գրագէտ, ըսել կ'ուզեմ կեան քիւամէն երեսյթները արուեստի քարձրացնելու հետամուտ, այդ կտորին մէջ եկած է քիչ գրագէտ։ Այդ յօդուածը ինծի կը թելազրի ուրիշ աչ մուածումներ։ Հոն պատմամը մնացածէ զերծ բոլոր հովուերգութեանց մօտ թաքուն եսակեղը ութենէն է աշարուիլը, վերջին վերը ութումնավ, սեղան մըն է զոր պիտի ուզեն՝ առանձին, իրենց համար միայն։ Սեւակ իր խառնուածքին կը լուրջ կուտայ, երբ այդքան անընտկան պատրաստուած մը չի վարանիր իր տիրական եղանակին, շեշտին վերածել, որ պանուական մտադրութիւնն է ցաւը, գերախտութիւնը նուաճելու։ Այդ պատմուածքը ունի իրեն համար նիւթական ըրջանակ լոգանն ու թարիզը։ Մեծ քաղաքներու եսապաշտ ու տարութիւնը մեր ժողովուրդը կը պատկերէ մասն սիրուագ։ Ամսւանութիւնը, իր ամէնէն տաղտկալի ձեւկերպութիւններն իսկ պատրուակ են Սեւակի համար իսր ու իշտ լիտելու։ Ու ինչպէս որ Քայլայումին մէջ (Յ. Պարթևեան), արագ արագ քաղուած քանի մը գիծեր կը բաւեն ընդմիշտ մեր ներսը սկսենելու եթէ ոչ լման զասակարգեր, գէթ կը յաշողին մաքոց ան-

միշտ առկվոյլ ։ Գոջմոն է դադեռակազմութ զվա-
նագիր, ծայր զտղը բացմիտնութ մեջ միշտ մա կզութ
նմանկուա մոռնը վագեն ըստանակ ։ Այս վճռահազմնը

Անօք զամացութագութեած զիմեացաւոքներ
Նետ հիմոք ։ Եկ մը զավթասիավ պակասնմուխոկ ։ — զավթ
— առջեացաւուցու ։ — Արշապմ զակատիչներ զիմեածն
վեղութիւ ։ զաւկութեանմ մէ Ամպայրաբառն Խորթաց
աստե զադայրտ մէ աւելի ոչի ոչի ։ Ե զամա քնդառուցու
հուպու ։ իսրաւախուրակ ։ իսրաւան ։ իսրաւուն ։ իսրաւամայզ
ժակամ կ Ամբուր զակատն մզր մա հն մնափ մաս ։ Քրոմն
մէ Եկը ։ (յաջմ Գրասաւայ Յակամակ Յակամաք ։ «Վավիլոն
առաջ պատիսիք») Ճիր զավթառութատիւ ենու ։ Ամհամհատ
մէ այ ։ մազուն մէ այ ։ ովեաց կարով վրազատն զականս
ուն աօր վիտակ ։ Ճիր զավթառ վիզազան զականս
ու զավթառ մէ ա ։ քառով վրայ ։ մազուն մէ ուկեաց ։ քանակ
լուս ։ զա մզայրասպամ զավթառ ։ Ամպայրաբառնմու
։ Ամպայրակ ։ (յահայլոց) Ամպամհամհատ ։ վոտ գրիպուն
։ զավթառութատիւ մէ քայ ։ նիսուրիվ ։ նսզնզու ։ զավթ
հիսու ։ ազա զավթառ հիզգամ զամմամթատադի մէ Եգի Ամպա
։ նզութիւ վիտակ ։ մազուն մէու զամմատատակաչ ։ Ճիրնզը
պատթառ համետրումա ։ զինսամագալու ։ Ե ոտ գրիսատայտիւ մէ
նսեմոր զատյութիւ ։ Այ ։ դմակ հուզուեաց ։ Որ կտուցա
մատիւ դասաքամք ։ իսիսաման մաս ։ ովագնեամն մզրիք
շասպանն նմաց ։ մձկակ Յանաստամու զիմեացաւուստ զայ
առիւ մէ Ամպամար ։ վիտագ ։ մտահ ։ բոշ ։ մձկամում
զակատ ապակ վլզջուսայ ։ Որ իսահեամն ։ ոչույխու ։ մազ
որոսիւս ։ զամօհութանզ վեդրու զպում ։ ճպակ ։ վիխաց
լազամիատիւ Ճիր ։ զավթար ։ մզր ։ գագու ։ մէ Եյ ։ մը գը
շասպանին մէու ։ ոչիուքայ ։ նսմետիսմակ ։ շիմօմատ
մազունուի վրաստանն նմու ։ ոչիուքայ ։ նսմետիսմակ ։ շիմօմատ

մէջ ուր քովզ արդէն մահը տռած է մէկը իր հերա-
նին մէջ ու կոռը կոռը կը խցղէ, ինը որ ցանի մը
շաբաթ, նոյնիսկ օր առաջ անկարեցի կը խունքը քեզի
ինչպէս հոգին տալու ստիպուողին, ու քեզի կը մղէ
ապրելու, քու աչ կարգիդ, սարուափը, վարագոյրէն
առաջ: Թացի Հրաշալիք Թժիկութիւն զուտ լրագրական
ու սովորական յօդուածէն, ու Նարուկօնի Մահք
վերնագրուած պարտաւաշունչ տեղեկագրէն (խոսե-
ցայ արդէն «Փոխանի Հարուանիքի» կտորին տարո-
ղութեան մասին), մեացեալ կտորները անխառն որ-
քան անդարման ովբերգութիւններ. ևն ու մեզ կը
յուզեն, գրողին բոլոր կուրելի թերացութիւրուն հա-
կադրօրէն: Սեւակ պատմիլու շատ տարրական զգա-
յարանք մը ունի: Ի ծնէ դրագէտը և կեանքին մէջ
կաղմուածը վերջ ի վերջոյ կը նոյնանան անշուշտ,
բայց երեսունէն վար մարդիկ կը մնան տոհաստրակ
հպատակ իրենց նետ բերածին: Ըսի թէ մահուցնէն քանի
մը տարի տնաաջ միայն պիտի մուածէր տրծակին: Բայց
քսանամենի անիկա քերթով. մըն էր: Տարիները
անոր նա սկզբնական հակումը ովիտի չսրբադրէին:
Սեւակ ովիտի աճի: Ամէն երիտասարդի նման ոը մեղի
պէս ժողովուրդէ մը կուգոյ, ան պիտի աճի ընկե-
րուցին, ազդային, յեղափոխական խոռվքներու,
խմորութիւններու ընդմէջէն: Ու ովիտի իւրացնէ համո-
զումներ, առաքելատիպ կաըմիքներ, մարդարէի շեշտ
ու խստութիւն, ու անոնք արտայայտեցու մէջ պիտի
չվարտնի յնիսորտ, միամիտ, կտրուկ աչ վճիռներու
գործածումին, պարագայ որ առնուազն կը վի-
րաւորէ պատմումին գնացքը եթէ չի կործաներ:
Լրագրի մէջ ու համար յօրինուած այդ կտորները
պարտքեր ունին, հեղինակէն անկախաբար: Ասոնցմէ-
մէկն է անշուշտ դասր, խրամը, բարոյականը որ պա-
հանջն է միջին ընթերցողին: Ու ատոնցմէ միւսն է

գրականութիւն ընելու պատրանքը։ Ընկերային հարց
ցերը՝ այդ երիտասարդութեան տիրական հետաքրքր-
քրութիւնը կը կազմէին Եւրոպայի մէջ։ Առաջին մեծ
պատերազմէն անմիջապէս առաջ։ Ու ճգնումնից գրա-
կանութիւնը, արեւելահայերաւն աղջեցութեամբը, 1910ին վերը, մեր մէջ չահած էր քաղաքացիի իրա-
ւունք։ Բախտ է որ կարենամ բաել հոս թէ երիտա-
սարդութիւնը որ մարմինին չափ հոգիին ալէ, ջեր-
մութեան գերը։ առաջելութիւնը լոմբանելու համո-
լումին մէջ քիչիկ մը հոետորութիւն։ որ հրապարակին
բարեխանութիւնն է այդ օրերուն, ուր յուզումը,
իիրքը, հառաջը դեռ չեն խամատուած, այսինքն հն-
ժարկուած։ մեծ պատերազմին անհուն կործանու-
թին, — պղարիկ բարիքներ։ չեն որպէսզի ընթերցու-
թին կովմէ կատարուի զառւմը այդ կասկածելի պատ-
ճառին հանդէպ։ Կը սեմ այսպէս վասնզի 1910ին մեր
որավէպը տիրական կնիքն էր առած Զօհրապետն
կատարումին, ուրկէ դուրս ամէն նոր վորք։ հազիւ-
եանքի սկսած, կը կործանէր ինքն իրին . . . Սեւակի-
շատմաւմին գտած ընդունելութիւնը ևթէ երբեք օրոշ
ափով։ կը մնայ Ենթակայնորութեան, նորոյքին, ըստց
աւանաբար կը հետաքրքրէ այդ օրերուն մասնակի-
թէկ ընկալչութիւնը։ Աղքայնական վիպակը (Ա. Անա-
նեան) Սահմանադրութեան հոչակումը (1908) Պոլ-
ոյ հքապարակը կ'ովողէր, ու նման ամէն չափագան-
ութեան։ կը յագնեցնէր։ Շիրվանզատէի հայսարակ
ատմումը, որոշ մելքրալուսնէ մը ետք։ կը պահնար-
ը թերթօնային արժէքին։ Այս խոշումներուն դեռը-
իտի ըւլար մէկ կովմէն յովնեցնել, միւս կովմէն նո-
ռութեան պահանջը կօրացնել։ Տեսէք ի՞նչ կ'ըսէ
արդուկ մը Սեւակի ոճին համար . . . օջքացնմնը ու-
ափկազգաց նկարիչ մը, լեզուի օւելու մը և բառին
մբողջ ուժով։ հաճելի զրագետ մը։ Գրական նոր

ճիւղ: մը կը ստեղծէք: որուն զրայ հիացողներէն մէկը ներեցէք: որ ես ըլլամու Եթէ իշմիրի մէջ շատ գրոշ հոպիտի մը (Յ. Ալփիար) նա տողերը կը գտնէք ծիծաղելի: անաձեզի ուրիշ ալ վկայութիւն ... «Ենոր հաւորութիւններու այն զմայլելի մէկն համար որով կը դրէք ձեր բժիշկի եցերը: Զէք կարող երեւակայիլ թէ որպիսի: խանողավառ ընկառնիլութիւն դուած են անոնք ընթերցող հանարակութեան մէջ: թէ՛ հոս, թէ՛ արտաօահուն: Ասիկո նախ կ'ապացուցանէ այն անտարակունելի գրական հարաբերութիւնը: որով կը դրէք ձեր յողուածները: քերթուածի մը չուժի թւրթուն: երկրորդը: մանկավարժական այն մեթոդը: որով հիւանդութեանց սարսափին ու գարշանքը կը ներշնչէք: առանց իրստոի ու քարոզութեան հին պանակ մեթոդին: և երրորդը այն որ, ամիսո՞ս, այն քան տառապանք կայ: Անց հարաբակութեան ժողն ալ, ու այնքան հիւանդ, այնքան վիրաւոր: Այս տրղերը ելած են: գրչէն Թուրէն Զարդարեանին որ այդ ընթեցող հասարակութեան միջին զատումը ունենալիքն զատ: ունի նաև գրողներուն ալ հասկացողութիւննը: Որդ ինչ որ ամենին առելի վիրաւոր էր, ու այսոր մեզի կը ներկայանայ այնքան անդարձան: առտիկու ճիշտ այդ զմայլելի որակուած ձեւն է: ահա: Սեւակի արձուկին այս նուազութեանը: կուդան բազմատեսակ պատճառներէ: Ատոնց մէ ոմանք վիրը: ինկան ու շագրութեան: Ահա ատօնցին ուրիշները: Անիկա գրած է լրագրին համար ու ահաւոր աճապարտնքով: Անիկա գրած է թաքուննանշումին տակից օգտապաշտ հանգանակին: Անիկա գրած է քիչիկ մը ընդառաջելու համար զինքը պարուըզ հիացումը: կարճ՝ արեմուայ, գրականութեան մէջ տիրական: կերպին անձնատուր, անիկա ուրիշ կենսական զբաղումներու հետ, ասոնց ներած չափովը, նաև չէ վախցուծ ըսպա-

սարկելէ^(*) այդ գրականութեան: Աւ նոր չէ որ երկուութիւնը վտանգ մը կը կազմէ: Քիչ մը ամէն ճակատի վրայ:

Մասնաւոր պարագայ մը՝ որուն չէինք անդրադաս երբ Սեւակի վիպակները շաբաթներու կամ ամսուան մը ընդհատով կ'երեւային «Ազատամարտ» մէջ: Ստայդն ան է որ անոնք չէին վերածուած սպասման (այս մանրամասութիւնը չեմ ուզեր շահագործել: Ախորժակն ալ կարող է բնաւորութեան վերածուիլ): Բնդիանուր աննդին մէջ, որ այդ վիպակներուն հրատարակութեան տարին կը վատէ մեր նսեմ, արիւնոտ գրէք ձեր յողուածները: քերթուածի մը չուժի թւրթուն: երկրորդը: մանկավարժական այն մեջ արականութեանց չայ գրագետը շքեղ անվերածելի սիրող մըն է: Գրականացներուն առաջնորդ թէ Բայց Սեւակի համար ներկայացզը աւաքեր տագնապ մըն է: Ասպարեզին համար ու անոր մէջ իր ակքերը գոցով գրագետ շատ քիչ ենք ունեցած: Բայց սերունդներու կը պարտինք, շատ ցանցառ բայուսութեամբ, ինչ որ կը կազմէ մեր պատկանութեան տմէնեն մուքուր փառքերը: Սեւակը պիտի յարժանանաց ուրիշ ճականագրի: Բայց ահա յիսուն տարի վերջ մեր երախտազիւութիւնը լինք սակարկեր մեր գրողներուն մեզի ձգած վաստակին հանդէպ: Արքան ալ անքաւորար՝ մեր այսօրուան պահանջումները գոնացներու, մնը վաւերական գրադետներուն պար կ'արժենորենք նախ իրշանին համար, երկրորդամբ կ'ըլլանք խանդակառ նաև այն վայելքով որ մեզի կուդայ անոնցմէ, այս անդամ ցեղին տևական արժեքներուն իրենց քերած նպաստին համար: Անուններ չեմ տարք (պէտք պիտի ըւլար յիշել բոյսը Նուերական գեմքերը մեր Երեք սերունդներուն): Միակ օրինակ մը պիտի ջշտէր իմ մուածումին տարածութիւնը: Պահանջունակ արիստուական առաջնորդներուն կ'արժանի մասնակիւն համար, քառորդ դարու անջրագետվազ: Ա՛յ, կը պարզէն զրեթէ նոյն պայմանները որոնք կ'իշխին նիւշնին Գիրքէն Փէր Յնի Աշերին համար: Անկախարար երկու քրոնիկներուն ցեղային այլապէս բարձր նիւշնիւն գանձակէն որ պարաի ըլլալ խոացած ամէն արուեստի գործի մէջ, Սեւակի հոտորը կը տկարանայ նաև արաւայալ առութեան զանցումներով, մինչ անոր ցեղային տարը պահքան քիչ է՝ բաղդատուած Յունաստանի կետունեւն հասորին պարունակած անման հայ յեցիւթեան: Սեւակ, ապշելով իր ժողովուրդէն հեռու, զրկուած երանոր սուբբերուն պաշտպանութենէն:

(*) Ասիկա հին ցաւն է մեր կոյտ գրականութեանց չայ գրագետը շքեղ անվերածելի սիրող մըն է: Գրականացներուն առաջնորդ թէ Բայց Սեւակի համար ներկայացզը աւաքեր տագնապ մըն է: Ասպարեզին համար ու անոր մէջ իր ակքերը գոցով գրագետ շատ քիչ ենք ունեցած: Բայց սերունդներու կը պարտինք, շատ ցանցառ բայուսութեամբ, ինչ որ կազմէ մեր պատկանութեան տմէնեն մուքուր փառքերը: Սեւակը պիտի յարժանանաց ուրիշ ճականագրութիւնը ասկարկեր մեր գրողներուն մեզի ձգած վաստակին հանդէպ: Արքան ալ անքաւորար՝ մեր այսօրուան պահանջումները գոնացներու, մնը վաւերական գրադետներուն պար կ'արժենորենք նախ իրշանին համար, երկրորդամբ կ'ըլլանք խանդակառ նաև այն վայելքով որ մեզի կուդայ անոնցմէ, այս անդամ ցեղին տևական արժեքներուն իրենց քերած նպաստին համար: Անուններ չեմ տարք (պէտք պիտի ըւլար յիշել բոյսը Նուերական գեմքերը մեր Երեք սերունդներուն): Միակ օրինակ մը պիտի ջշտէր իմ մուածումին տարածութիւնը: Պահանջունակ արիստուական առաջնորդներուն կ'արժանի մասնակիւն համար, քառորդ դարու անջրագետվազ: Ա՛յ, կը պարզէն զրեթէ նոյն պայմանները որոնք կ'իշխին նիւշնին Գիրքէն Փէր Յնի Աշերին համար: Անկախարար երկու քրոնիկներուն ցեղային այլապէս բարձր նիւշնիւն գանձակէն որ պարաի ըլլալ խոացած ամէն արուեստի գործի մէջ, Սեւակի հոտորը կը տկարանայ նաև արաւայալ առութեան զանցումներով, մինչ անոր ցեղային տարը պահքան քիչ է՝ բաղդատուած Յունաստանի կետունեւն հասորին պարունակած անման հայ յեցիւթեան: Սեւակ, ապշելով իր ժողովուրդէն հեռու, զրկուած երանոր սուբբերուն պաշտպանութենէն:

— ४७ —

տարիներէն, իր խոստութներովք, մարդու պէս աղ-
քիլ կը ալու այնքան հեռացած իրողութեանց մեզի
մատչելի դառնալու գրեթէ ապահով վաստերովք, մենք գուրգուանձն ունեինք մեր հին արժէքներուն
ու բարձր կ'ուղեինք գնահատել մեր նոր ուժերը։
1941 ին վերջերը գրուած սա ուսումնասիրութիւնը
իմ մէջ ուրիշ աշխարհի մը լոյսէն կ'առնէ իր գիծերը։
Հատորը, կաղմուած այդ վիպակներէն, իմ մէջ կը
թելադրէ ուրիշ զգայութիւններ։ Մտայ անոր ընթեր-
ցումին մէջ, առանց վախի, հաւանաբար ողաշտպա-
նութեանը տակ քառորդ դար առաջուան հոգեվիճա-
կին, Սեծ էր իմ ուրախութիւնը։ Առաջին քանի մը
վիպակները հառագայթող նորութիւն, դեղիցկու-
թիւն էին, ինչպէս եղած էին ատենին։ Անոնք նուա-
ճեցին իմ մէջ ամէն անհանդստութիւն։ Մէկ ռունչով
կարդալի անշուշտ ընթերցողի առաջինութիւն մըն է,
բայց թերեւս է նաև առաքինութիւնը ինքունքը կար-
գացնող զրոշին։ Հասորին կէսը չհասած, մենք ըն-
տելացած ենք զրոշին նորութեան։ Չեղ կը զբկեմ, հոս-
ընդհատելով սա մտածողութեան գնացքը, Զօնրապի
Խղնմանի Զայներ հատորին։ պիտի կարդաք թերեւս
դաշտ տրամադրութեամբ, բայց ոիտի չազդուիք յոդ-
նութեան այն զօրաւոր զդացումէն որ կը ծանրանայ-
ծելի աչքերէն ներս, ճեր հոգիին վրայ։ Խղնմանի
Զայները իրենց խորքի զանազանութեան չեն պար-
տից իրենց բախտը։ Զայն կազմող կտորները դրուած
են զրոշին կարելի խղճմանութեամբը, պայծառ մտա-
տեսութեամբ եւ որոշ ողատասխանատուութեամբ։
Աեւակի վիպակները զուրկ են սա թեթև բայց այն-
քան ալ բախտորոշ առաքինութիւններէն։ Աւ ան-
խուսափելին կ'ունենայ տեղի։ Դէպքերուն ահաւո-
րութիւնը՝ նոյն, տռամին սխոռովքը՝ նոյն, պատ-
մումին թէքնիկը՝ նոյնը մնալուն հակառակ։ Յաւի
Միստ, Մեռցնելու Կրաւօւնքը, Տէլիրիում Թու-
մէնս, յիշելու համար քանի մը նմոյք, մեղ կը ծզեն
դրեթէ անտարբեր։ Առեղծուածին դժուար չէ լու-

Ճուռական հոգածութիւնը աւելի չ'այս-
ժեր քան որևէ պաշտպանութիւն՝ Ամէն արուենս-
տագետ ամէն բանե առաջ պատասխանատու է ար-
ուենսաին որ հէքեաթային բնազանցորդն իուշօքզուադ
բան մը չէ առ առվերուն վրայ այլ պարզագոյն բան
մը. ամէնուս ժանօթ խղճմանին Աւ այդ խղճմանընքն
է որ աղօտած թուլացած է այդ պատմումներուն
ներս:

ԲԺԻՇԿԻԾ ԳԻՐՔԻԾ ՓՐՅՈՒԽԱԾ ՀԵԶԵԲԸ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԸՍՏԵԱԾՔԱՎ մը, կը տառապի՛ նաև արտայայտու-
թեան անփութութեանէն։ Հան քիչ է թիւը բացար-
ծակ էջերուն (Մանչերուն Գիւեզմանիր-ին մէջ որոշ
էջեր, եռաւնիկը՝ ամբողջ) որոնք իսկապէս յարգանք
պարաւադրէին։ Քառորդ գարը բաւած է՝ հատորին
սրութիւնը (արտայայտման) մեղմելու։ Իր մեծ մա-
սին մէջ, այսօր անիկա ցաւը կ'առժէ լրագրականուն
արատաւոր, լինկերաբանականով սպառագէն, ձբգ-
տումով ծանրաբեռն լիբումին։ Կը յիշեմ աւելի
լաւը կորանքներ։ Մեր լառագոյն լիբասանին, Երու-
խանի լիպակներուն հաւաքածոն (հեանքին մէջ), Զէօ-
կիւթեանի Հայրենի Զայնիւը անկացրզ և զան իրենց հե-
ղինակները լրջուհն վտանգելու ստիւրն։ Մէկը իր
յիշատակին կոթողը ունի՝ Ամիրային Աղջիկը։ Միւսը՝
Վանիկը, որ բաւ է անոր անունը վիրկելու։ Անւակի
համար, քննադատը չունի ուրիշ պատեհութիւն եթէ
ոչ անոր քերթողութիւնը արժեօրել։ Ազատելու հա-
մար այսքան գեղեցիկ առաքինութիւններով օժ-
տըւած գէմք մը անարդ կորուստէ մը։

Այսօնին յետոյ չենք փորձեր առնուազն գրեթե ուղարկեած Ռիբեր Ռ. Սեւակի այլապես այ տահիեկան ցենսագրութեան։ Այս Սեւանի «Նահատակ թեոզներ» հատուրը, Սօֆիա, 1931, կը խորհիմիք ակադեմիական հետախույսի հետու։